

# ԻՇԽԱՆԱՑ ԿՂԶԻՔ

Պ.

(Տես հատ. ԵԱ.՝ էջ 156)

Բրոդիի երկրորդ վանքը շատ մեծ չէր, կղզւոյն բլրակին գագաթին վրայ շինուած էր հիմակուան գեղէն քեզ մը վեր. հիմա ամենևին հետք մնացած չէ այս վանքին. բաց ՚ի մէկ քանի ներքին շինուածոց կտորուանքներէ. Բրոդիի ամեն վանքերն ալ այսպէս են: Բիւզանդիոյ դարուն այս երեք շէնքերէն բան մը մնացած չէ, հետքերնին ալ կորսուած է, աւերակներուն մնացուածքէն հասարակաց շէնքերն շինուած են կայսրութեան կործանմանէն վերջն: Մէկ մասն ալ գործածուած են Այլակերպութեան վանքին շէնքին որ հիմա Բրոդիի երկրորդ վանքին տեղն հիմուած է: Ինչպէս որ արեելքի մէջ ամէն Այլակերպութեան նուիրեալ վանքերը, այսպէս այս վանքս ալ բլրի մը վրայ շինուած է, այս բարձրութենէս գեղեցիկ տեսարան մ'ունի թէ գէպ ՚ի արեելք մերձակայ Բիւթանիոյ եզերաց վրայ և թէ գէպ ՚ի արեմուտք Մարմարայի ծովուն և Ոլխմազոս լերան վրայ: Ինք իրմէն ամենևին նշանաւոր բան մը չունի, կրօնաւորներէ լքեալ, հիմայ քանի մը խեղճ ընտանեաց բնակարան եղած է: Արեակէզ սալայատակ բակին մաշած քարերուն մէջ՝ գեռ կը գտնուին գերեզմանաքարեր որոց վրայ կիսամերկ տղաք կը վազվզեն և կ'արածեն վայրի այծերը, կը ցաթկըտեն որթերու մէջ որ հին վանքէն մնացած ընդարձակ ջրշեղջի բերնին եզերքը կը բումին: Անկիւն մը ծածկի տակ է եկեղեցւոյն դուռը, ուր միայն երկու կրօնաւորք կան, երկայն և ճերմակ մորուք, պատրուտած զգեստներով, միակ ներկայացուցիչք բազմաթիւ կրօնաւորաց, որք ժամանակաւ հոն կը բնակէին: Եկեղեցին ալ ճիշտ յունական մատրանց ձեն ունի, հնացած ոսկեզօծութեամբք, բազմնթիւ պատկերօք, զորոնք ժամանակին սեւցուցած էր, և խել մ'ալ յիշատակարանք ծեփած են եկեղեցւոյն պատերը: Այնպիսի աղքատութեամբ հանդերձ անցելոյն յիշատակը յարգանք մը կը պատճառէ այցելուաց, իր նախկին մեծութեան և փառացը համար:

Հին վաճքին վրայ խօսինք, որուն և ոչ հետքը մնացած է, բայց միւս կղղեաց վանքերէ աւելի յիշատակի արժանի է, իւր մէջը հանդիպած պատմական ստուսափելի դիպուածոցն համար։ Ամենէն առաջ հոչակաւոր Ռումանոս Դիոգինէս Դի անունովը որ կոստանդինոսի աթոռուր նստող կայսերաց ամենէն արժանաւորն ու ամենէն ալ դժբաղդը եղած է։ Այս կայսրը հաստատեց վաճքս և հոն սարսափելի մահուամբ մեռաւ. յետ այն տիտուր դէպքերուն որով այնչափ անունը հոչակուեցաւ արևելքի մէջ։

Դիոգինէս Ռումանոսին ծագմանը խօսք չեմ երկնցըներ, թիւզանդիս ժամանակադրաց յիշած երևելի անձանց մէջ ամենէն համակրելի անձն էր. կապադովկից մէջ ծնած կտրիծ զինուոր մ'էր, առաջ մեծ հանդերձապետ անուանեցաւ, վերջը կառավարիչ և Դուքս Սարդիկիոյ 'ի հին Միւսիա Փոքուն Ասիոյ։ Կոստանդինոս Դուքասի մահուընէն վերջը ապստամբեր էր, գերի բոնովցաւ և շուտ մը Եւգրոսիա կայսրուհւոյն դիմացը տարին, որ վախճանեալ կայսեր այրին էր։ կայսրուհին ներում չնորհեց անոր, վերջն ալ անոր հետ կարգուեցաւ յ'ամին 1068 Յունվար 4ին, թէպէտ կոստանդիքանոս Դուքասի խօսք տուած էր նորէն չի կարգուելու. վերջը աթոռակից ալ ըրաւ իրեն, խնամակալ կարգելով զնա իւր երեք տղոցը։

Այս ատենս էր որ Ազի-Արսլան Մէլճուգեանց ամիրայն որ Տողրուլի յաջորդն էր, ամէն կողմէն կայսրութեան սախական սահմանները կ'աւրցալէկէր, Պոնտոսէն և Հայոց աշխարհէն սկըսեալ՝ մինչև Ամստիօք Փոքը Ասիոյ, կեդրոնական գաւառաց Փոխուգիոյ, Գաղատիոյ, և կապադովկիոյ մեծամեծ քաղաքներն, և սահմանաց վրայ տեղ չմնաց որ ասոր զօրաւոր ձիաւորացը ուժնակոխ չըլլայ. Վտանգի մէջ էին. անուանի և զօրաւոր մարդ մը պէտք իր այն նեղութեան ատեն, ասոր համար Եւգրոսիա որոշեց այս միութիւնը, որ իրեն ներքին բերմանը բոլորովին հակառակ էր. Եւգրոսիա վայելու վարժունք մ'ունէր, գիտուն և գրագէտ, շատ հանճարաւոր և շատ ընթերցասէր. ինքն ալ հեղինակ էր բեղուն և ոչ առանց արժանեաց. ինչ համակրութիւն կրնար ունենալ այս կիրթ կնիկը այն կտրիծ, բայց անկիրթ զօրավարի մը, որ այն վայրենի կապադովկիայէն ելած էր, որուն բնիկը մինչեւ հիմայ ինչպէս զելենաց և Բիւզանդացւոց ժամանակ, իբր փոքր Ասիոյ ամենէն անկիրթներն կը սեպուէին. Ռումանոս գահին վրայ ալ պահեց ուամիկ զինուորի կերպերը, որ կայսրուհւոյն յուսահատութիւնը կը բերէին. Բայց մեր խօսքն արգունեաց ընտանեկան մանրամասնութեանց վրայ չէ, այլ մանաւանդ այն ողբալի դիպուածոց վրայ, որով այս նորընտիր կայսրն ալ Բրոդիի կղղին պասոր զնաց։

Այս միջոցին մեծագոյն վտանգ Սէլճուկեանք էին. Դիոդինէս կայսր հրատարակուելուն պէս՝ Ասիա անցաւ և զօրաց գլուխը կեցաւ. քիչ ատենուան մէջ զօրքը քաջալերեց, բարեկարգութիւնը վերահաստատեց, որ շատ աւրշւած էր. երկու տարի միակերպ Սէլճուկեանց հետ պատերազմեցաւ և գրէժէ միշտ յաղթող գտնուեցաւ: Եւբսինեան պղնտոսէն և Վանայ լճին քովէն կը յարձակէր՝ ի կիլիկիա, յԱսորիս, Հալէպ, ամէն տեղ թշնամոյն գէմ դնելով. և այս գործոյս մէջ կտրին զօրափարներ ալ օգնական ունէր: Քիչ անգամ Բիւզանդիոն կը դառնար, հազիւ կերևար սրբազն պալատին մէջ, որով բոլորովին ազատ թողեր էր Նախանձու քսուներն, որք զինքն Եւգիպսիայ աշքէն հանել կը ջանային: իւր կորստեան ետևէ եղողներուն գլուխն էր Յովհաննէս Դրուքաս որ կոստանդին Շոռքաս կայսեր եղբայրն էր, փառասէր, անգութ մարդ մը, զայրացած՝ տեսնելով որ իշխանութիւնը իւր ձեռքէն բազդակինդրի մը ձեռքն անցած էր: Քանի որ Դիոդինէս Սէլճուկեանց վրայ յաղթող էր՝ գաղտնի ատելութիւնք ծածկուած էին, բայց օր մը եկաւ որ բազդը զինքը մատնեց 1071<sup>bc</sup>, երրորդ անգամուան պատերազմին ատենը: Որուանոս Դիոդինէս այն անգամուն իւր զօրաց մեծագոյն մասը Հայոց աշխարհի կողմը տարած էր, Սուլթանին հանդիպեցաւ Մանազկերտի ամուր քաղքին մօտ Երասխայ վրայ: Քանի մը բանակցութենէ վերջը, զոր Դիոդինէս անխոհեմութեամբ կոտրեց, մեծ պատերազմ մը սկսաւ, Օգոստոս ամսուն 26<sup>bc</sup>. Յոյն զօրապետ մը Խնդրանիկոս Դուքաս, կայսրորդին, պատերազմի ժամանակ ետ քաշուեցաւ, որով կայսերական զօրքը ջախջախեցաւ: Դիոդինէս անօգուտ տեղը աշխատեցաւ որ փախչողքը ետ դարձնէ, բայց յուսահատած մեռնիլ ուղելով դեռ երկայն ատեն պատերազմեցաւ, իւր ձին իր տակը սատկեցաւ, ինքն վէրքերով ծածկուած ձեռքն ալ վիրաւորուած, որով չէր կը լուսար զէնք գործածել, իւր ծանր սուրը գետին գլորեցաւ և երբ պիտի բռնէին սպաննէին՝ Սէլճուկ զինաւոր մը, որ Բիւզանդիա գերի գացած էր, ճանչցաւ կայսրը և կեանքը ազատեց, փրկանք մը ձեռք ձեռքու համար: Արեւ մարը մոտած էր. գերի բռնուած կայսրը գետնին վրայ մնաց հասարակ գերւոյ մը պէս. այնչափ զինքը բռնող մարդը կը վախնար որ չըլլայ թէ ճանչուի և իր ձեռքէն առնուն:

Երկրորդ օրը Դիոդինէս արիւնթաթախ՝ Սուլթանին առջեր տարին, որ առաջ տարակուսեցաւ տեսած չըլլալով երրէք իւր զօրաւոր թշնամին: Ազի-Արալան հաւատաց երրոր Յունաց գըլխաւորները իրեն հաստատեցին որ ինքն կայսրն էր, այն ատեն

գութ շարժելու տեսարան մ'եղաւ։ Վայրենի սէլնուդը իւր վայրադ ուրախութեամբը աթոռէն ցաթկելով մէկ զարնուածքով գետին ձգեց կայսրը, որ առջևն կեցած էր ։ շորս ապուակ զարկաւ և վրան ելելով ուրքին տակն առաւ։ Այս առջի վարկենական կատաղութիւնը յագեցընելէն վերջը, երբոր այսպիսի արևելեան սովորութեամբ նկամական կերպով ցուցուց որ կայսրը իւր ստացուածքը և իւր գերին եղած էր, մէկէն բարկութիւնը անցաւ, և շուտ մը իր կերպը փոխեց. որչափ որ առաջ գագանական կերպով վարուեցաւ, այնչափ ալ ետքը մեծանձն և ազնուական կերպ մը գործածեց։ Դիոդինէսը վեր վերցուց համբաւրեց և իրը իւր հաւասարը վարուեցաւ. քանի մը օրէն ալ վերջը իւր ազատութիւնը տուաւ, դաշինք դնելով մշտնշնաւոր խաղաղութիւն, խօսք առնըլով որ իրը փրկանք 450,000 սակի վճարէ և 360,000 սակի ալ տարեկան տուրք տայ, որն որ այն ատենուան համար շատ ստուկ էր. Ռոմանոս ազատութիւնը ձեռք ձգելէն վերջը շատ ժամանակ անցուց Թէոդոսուպոլիս իր վէրքերը խնամելու համար. երբ Գոդոնիս հասաւ 'ի Պննտոս, լուր խաւրեց կայսրուհւոյն իւր մօտակայ դարձը. Այս լուրը կայծակի հարուած մ'եղաւ սուրբ պալատին մէջ. հակառակ կուսակցութիւնը կարծեր էր որ կայսրը կամ մեռած է և կամ երկար ատեն գերութիւն պիտի քաշէ։ Յովհանէս կայսրակիցն՝ որ երեսէ ինկած էր և որսորդութեան զբաղած իւր ունեցած երկիրներուն մէջ 'ի Բիւթանիսա, Բիւզանդիոն վաղեր էր և սկսեր էր իր նննդութիւններն։ — Դիոդինէսին յանկարծական գալուստը լսելով, որուն բարկութենէն կը վախնար, մէկդի գրաւ վարանքը, կայսրական բանակն ոտք հանելով Միքայէլ Պորփիրուուժէնը որ Եւգելիսիայ և կոստանդին Դուքսասի անդրանիկ տղան էր, կայսր անուանել տուաւ. ինքը ձեռքն առնըլով խնամակալութիւնը. Ռոմանոս Դիոդինէսը յափշտակիչ հրատարակեց, և մշտնշնաւորապէս անկեալ յիշիանութենէ. Վերջը երբ տեսաւ որ Եւգելիսիա իրեն արգելք մ'է կայսր այնպէս ըրաւ, որ իշխանուհին ապստամբ մարդկանց աղաղակներէն որք պալատը կոխեր էին, յանձն առաւ պալատէն ելլալ և Բիբէրի վանքը քաշուի զոր ինքը շինել տուեր էր Վոսփորի վրայ 'ի պատիւ. Ս. Աստուածածնայ:

Հազիւ թէ սկսեր էր տեղաւորուիլ, իւր որդիէն հրաման մը եկաւ որ մազերը կտրէ և կրօնաւորական ուխտերն ընէ։ Աէդ իշխանուհին հարկադրեցաւ յանձն առնուլ այս վերջին նախատինքն ալ. Տեսնենք պիտի վերջը որ Դիոդինէսին անկողնոյն քով գտնուեցաւ, անոր մեռնելու ատենը. Բաւական է միայն ըսելու

որ Եւգովսիա քսանը հինգ տարի ապրեցաւ իւր վանքը քաշուելէն վերջը, և հաւանականաբար վոսփորի խցիկին մէջը գրած է իւր գլխաւոր երկասիրութիւնը Ծոնիական ըստաւած, որուն ձեռագործ Պարիսու գլխատունը պահուած է, և հրատարակուեցաւ 1684<sup>th</sup> վիլուազոնի Ծորնական դէպք գլքին մէջ, գարձեալ Հովերականքն և այլն և այլն: 1078<sup>th</sup> երբ Եւգովսիա և կոստանդին Դուքասի որդին Միքայէլ է. հրաժարելով Պոտանիատին թողուց կայսրութիւնը, արևելից այս նոր տէրը մոտածեց այս գիտուն բանտարգելոյն հետ ամուսնանալ: Այս խորհուրդը առաջ չի գնաց, բայց գոնէ Եւգովսիա վանքէն ելլելու հրամանը ունեցաւ, Բիւզանդիոն գարձաւ ու հոն մեծ պալատի մը մէջ բնակեցաւ, և մինչև Ալեքսիս կոմմենոսի կայսրութեան տասնըհինգերորդ տարին գեռ կ'ապրէր, որ ըսել է երբ առաջի խաչակիրք Բիւզանդիոն եկան:

Դառնանգ Դիտողինէսին: Իմանալով որ զինքը պալատէն և իշխանութենէն ձգեր են, որոշեց պաշտպանել իր իրաւունքն, Պոնտոսի մէջ յաղթուելով՝ կապադովկիա իւր հայրենիքը ապաւինեցաւ, անկէ ալ կիլիկիա: Կապադովկիացի զօրքը բազմութեամբ իրեն քով գացին: ունէր նաև Փրանկ վարձկան գունդ մը որք ընտիր ձիւուրներ էին, ասոնց վատահացած՝ թշնամունին սպասեց: Մկրտան կարծուեցաւ որ բազգը նորէն պիտի իրեն յաջողէր, խաղաղութեան առաջարկութիւններ եղան, երիտասարդ կայսեր և աթոռակցին կողմանէ, որը երկուքն ալ շատ խռոված էին, բայց Ռումանոս իւր կրակոս բնութեամբը մերժեց ամէն իրաւախոհութիւն, թէպէտ իրեն շատ գէշ եղան, Անդրոնիկոս կայսրորդին, որ արևելեան բանակին մեծ հրամանատարն էր, յարձը կեցաւ վրան՝ օգնութեամբ երևելի Փրանկ բաղդախնդիր Բոպէր Գրէքէնի, որ ժամանակաւ Դիոգինէսէ նախատինք մը կրած էր՝ գժրազդ Ռումանոս ետևէ ետք ձախորդութեանց հանգիպեցաւ: Գաղագուրիս Անտառքայ մեծ դուքսը իւր ամենէն հաւատարիմ կողմանակիցը՝ Անդրոնիկէն յաղթուեցաւ և ձեռք ինկաւ:

Այն ատին սկսաւ Ռումանոս Դիոգինէսի երկայն չարչարանքն, որ երևելի քաջագործութիւններէն աւելի անուանի ըրաւ պակորիճ և թշուառ զօրապետը: Անդրոնիկոս խօսք տուած էր իր կենաց խնայելու թէ որ կրօնաւոր ըլլար, Յովհաննէս կայսրը սոորագրեց այս խոստման, և կիլիկիա զրկեց երեք մետրապոլիսներ որ իւր խոստմանը երաշխաւոր ըլլան, Դիոգինէս մազերը կարած, կապայ մը հագած, մէջքը չուան մը, Դուքասի խոստմանը վատահացած, քալելով ելաւ Ատանայի բերդէն, ուր որ քաշուեր էր, և Ագրոնիկոսին գիմացն ելաւ: Երիտասարդ զօ-

բապետը մեծ պատուով զինքը ընդունեցաւ, բայց իրեն իմացուց որ Մէկքայէլ կայսրը կը պանհանջէր որ կոստանդնուպոլիս գայ: Ճամբորդութիւնը երկայն և տաժանելի եղաւ: Կայսրութեան բանտարդեալը վէրքերով լեցուն, խեղճ ջորւոյ մը վրայ հեծած, պահպանեալ խումբ մը զինուորներէ, որք նախատելով ծեծելով՝ այն ճամբաններէն անցուցին, ուսկից այնչափ անդամ կայսերական բանակին գլուխն կեցած անցեր էր: Ցխուր կարաւանն ծանր առաջ կը քալէր:

Երբ Փոխեգիոյ Գորդիոն քաղաք հասաւ, պէսք եղաւ որ սպասէն պալատին նոր հրամանացը, հոն Դիոդինէս քիչ մնաց կը մեռնէր աղեաց ցաւէն. կ'ըսեն պատմագիրք՝ թէ կայսեր խաւրած մարդիկը ուզեր են զինքը թիւնաւորել: Ալ չկրնալով ջորիի վրայ հեծնալ, պէսք եղաւ զինքը եղան կառքի մը մէջ պառկեցուցած ճամբան շարունակել: Հրաման եկաւ կայսեր կողմանէ որ աչքերը փորեն: Անդրսնիկոս Դուքս զարհուրած՝ չուզեց հնազանդել և իւր վրան առաւ վճիռը փոխել տալ. բայց կայսրը, որ Դիոդինէսէն կը վախնար՝ նոյն խսկ բանտարկեալ վիճակին մէջ, ամենսին վճիռը չփոխեց և աւելի սաստիկ հրամաններ եկաւ: Զարհուրելի անգութ հրաման մ'ալ եկաւ, որ խեղճին վէրքերն չխնամնի: ի զուր Դիոդինէս դէմ կեցաւ, երդումն յիշեցներով, ի զուր վկայ կոչեց մետրապոլիտներն որ դաշնադրութեան երաշխաւորներն եղած էին. ի զուր անոնք ալ սպառնացին վճիռն կատարողներուն Աստուծոյ բարկութիւնը իրենց վրայ. բանտարկեալը կապեցին գետին պառկեցուցին. և յանձնեցին տգէտ հրեայ բժիշկի մը, որ սկսաւ աշուրները հանել, կամ իւր տգիտութենէն կամ իրապէս այլայլութիւնէն, չուառականը հազիւերէք անգամէն իր անգութ պաշտօնը կատարեց:

Դիոդինէս դիմացաւ մեծ քաղութեամբ այդ սարսափելի տանձանքին: Ասիական ամառուան տաքութիւնը, սաստիկ յոգնութիւնը, գրգռեցին դարձեալ առջի վէրքերը, ևս առաւել իւր արիւնոտ ակնակապիճներուն ցաւերը. ճամբորդութեան մնացած մասն երկայն հոգեվարք մը եղաւ: Վերջապէս Նիկոմիդիոյ (իգմիտին) ծոցը հասաւ, նաւակ մը Բրոդի տարաւ օրհասական հիւնդը, պէսք եղաւ որ քաշքըշուերով ելլայ բլրակին գագաթը, և հոն ընդունեցան զինքը այն վանքին մէջ՝ զոր ինքը շինել տուածէր իւր փառաց տատենք: իւր մարմինը դիակի կը նմանէր:

Այն ժամանակ հանդիպեցաւ սրտաճմիկ դէպ մը: Եւգոսիա իւր վանքին մէջէն լսեց այս անլուր գերազգութիւնը որ հանդիպած էր իւր էրկանը, զոր այնչափ քիչ սիրած էր: Հրաման առաւ երթալու զայն խնամելու. խեղճ խցկան մէջ միացաւ գար-

ձեալ մի և նոյն ձախորդութեան մէջ ինկած այս երկու հոգիքը, որ այնչափ անյարմար եղած էին իրարու, Մայրապետ կայսրուհին ամենեին չբաժնուեցաւ կրօնաւոր կայսեր քովէն, մինչև անոր մահը : Պատմութիւնը չիշատակեր ասկէ աւելի սրտաշարժ գէպ մը, և չպատմեր թէ ի՞նչ խօսեցան իրարու հետ վերջին տեսութեան մէջ: Քանի մը օր տառապելէն վերջը՝ իրունանոս Դիոդինէս մեռաւ, ամենեին գանգատ մը բերնէն չհանելով: Բրոդիի մէջ զինքը թաղեցին, ուր որ Եւդոքսիա մեծ յուղարկաւորութիւն մը ընել առւաւ: Իւր աճիւնը դեռ գտնուելու է Մարմարայի այդ ապառաժներուն վրայ, խառն ուրիշ մոռցուած մարդկանց հետ: Եւդոքսիա նորէն դարձաւ իւր Վոսփորի խցիկն, և ջանաց իւր մատենագրութեանցը զբաղելով՝ քաղցրացընել իրեն դժբաղդութիւնը:

*Շարունակելի*

## ԽԱԼԵՍ ԳԽՍԱԽԱՋԵՆ

**Ա**նծելլ ասրի գտնուած եօթն գիսաւորաց մէջ՝ կայ մի գիսաւոր, որ իւր գտնողին և գանուելու եղանակին համար՝ գուցէ միւսներէն աւելի հետաքրքրական ըլլայ: Սա նաև աշքով տեսանելի էր, իսկ գտնողը՝ պարն չումէս՝ պարզապէս աստեղագիտութիւն սիրող և հետամնուած անձ մ'էր ի լոնդրա:

Պր. Հոլմէս, որոյ անուամբ արդէն գիսաւորն այլ կոչուեցաւ, ինչպէս ըսկիք՝ աստեղագիտութեան ախորժող անձ մ'էր, և այս այնչափ՝ զի հազին թէ յարմար ժամանակ գտնէր՝ իսկոյն կը սկսէր երինից հրաշալեաց զննութեամբ զբաղիլ: Եւ այսպէս ահա անցեալ տարւոյ նոյեմբերի սկիզբներն սկըսած էր Անդրունիդի մեծ միզամածը և նոյն կողմի ուրիշ աստղերը զիտել:

Ամոյն Յ կիրակի օրն երեկոյն՝ ոգն շատ նպաստաւոր չէր երևեր, բայց և այնու հանգերձ իւր վիտակին տեսութիւնն չէր արգիշուր. և երբ խոզարկու փոքրիկ վիտակաւ կը ջանար մեծ հեռաղիտակն իւր ուզած տեղայն յարմարցընել, յանկարծ մեծ եղաւ իւր զարմանքն տեսնելով խուզարկուին մէջ՝ անսովոր առարկայ մը նկարուած, զոր մինչև այն օր չէր տեսած, լաւ տեղեակ ըլլալով հանդերձ երկնից այն մասին: Փութաց ինքն հեռագէտին մէջ նայիլ աւելի լաւ զննելու համար այս յանկարծածանօթ առարկայն. աե-